

### ՅՈՒՆԻՅ ԳԵՐՏԵ

Յուսէփ վէրտի աշխարհահռչակ երաժշտան՝ որոյ երգամաստեանքն արդէն իսկ բոլոր աշխարհիս թատերաց վրայ հանդիսացան, իրաւցընէ այն մեծաւուն մարդիկներէն մէկն կրնայ համարուիլ, որոնց համբաւն գրեթէ աշխարհիս չորս կողմը հռչակուած է, իրենց երաժշտական անուանի գրուածներով:

Արդեօք ինչպիսի գերմարդկային և հոյակապ հանձար, սրչափ քաղցրաձայն և սրտաշարժ ներդաշնակութիւն, սրբան եռանդն և աշխոյժ սրտի ունեցած պիտի ըլլայ նա՞ որ աննշան ընտանիքէ ծընանելով, իրեն ուսումնասիրութեամբն կրցաւ այնչափ մեծնալ և բարձրանալ, որ ոչ միայն հաւասարեցաւ, այլ և բազում իւր գերազանցեց քան ուրիշ ամէն երևելի երաժիշտներն:

Ռոմբոլէ և Պուսսէթ գիւղերուն մէջ տեսակ մը նախանձ մտաւ, որոնք երկուքն ալ կ'ուզէին իրենց սեփականել այս մեծ երգահանին խանձարուրը, և պարծիլ իրեն ծննդեամբ. բայց ստոյգըն ըսելու համար՝ Յովսէփ վէրտի ծընաւ 1814 տարւոյն Հոկտեմբեր 9ին, ոչ թէ բուն Պուսսէթի մէջ, ինչպէս ընդհանրապէս կը կարծուի, այլ ուրիշ գիւղի մէջ, որ երեք միլոն հեռու է 'ի Պուսսէթէ, և անոր վիճակին հետ միասցեալ է, և կը կոչուի Լէ Ռոմբոլէ: Իրեն ծնողքն աղքատ գեղղկներ էին: Մանկութեան ժամանակ կը յաճախէր կերակի օրեր գիւղին եկեղեցին, ուր անպատմելի ուրախութիւն կը զգար երգեհոնին նուագաց ձայնը լսելով: Երբոր եթէ՞ր տարեկան եղաւ՝ հայրը զինքը Պուսսէթ տարաւ, հասարակաց դպրոցներուն մէջ դնելու համար, ուր գիտութեանց նախնական սկզբունքէն սկսեալ՝ մինչև հռետորութեան տարիքը կ'ուսուցանէին: վէրտի ամենայն յօժարութեամբ ուսման ետեւէ եղաւ. բայց մէկէն անդամադրելի հակամիտու-

թիւն մը զգաց առ երաժշտութիւն, զոր յայտնելով իւր հօրն, խնդրեց որ փափօքը կատարէ: Գիւրտ հասաւ իր փափաքանաց, որովհետև Պուսսէթի եկեղեցոյն երգեհոնահարն էր ըրովեսի վարժապետն, որ դաշնակահար և միանգամայն երգեր յօրինելու ալ տեղեակ էր:

Հայրն հաւանեցաւ, և քիչ մը ծախքով փոքրիկ նուագարան մը գնեց որդւոյն համար, որոյ վրայ սկսաւ վէրտի ուսմունքներն ընել: Այս ատենս վէրտի գեռ ութամեայ էր: Քիչ ժամանակուան մէջ նուագարանին հետ մէկտեղ սկսաւ վարժիլ նաև երգեհոնաւ նուագել, և սոյսպէս կամաց կամաց առաջ կ'երթար երաժշտութեան մէջ, մինչև բոլորովին ինքզինքը անոր տուաւ. և ուսմանէն և ընթերցմանէն զուրս, որոց շատ հետամուտ էր, ինչ աղատ ժամանակ որ գտնէր՝ երգելով կ'անցընէր:

Փեռնանդ — Բրովէսի վարժապետն՝ թէպէտ այնչափ հմուտ չէր իր արուեստին մէջ, սակայն ամենայն սիրով սկսաւ ուսուցանել պատանեկին, որ երգերու քաղցրութեամբ և գեղեցկութեամբ զմայլեալ, այնպիսի մեծ եռանդեամբ ետէ եղաւ և աշխատեցաւ, որ քիչ ատենի մէջ իրեն սեփականեց վարժապետին ունեցած բոլոր ծանօթութիւններն, և դերազանցեց իսկ զինքն:

վէրտի այն ժամանակէն՝ շատ մեծ յօժարութիւն զգաց իր սրտին մէջ, և կը փափաքէր ուրիշ քաղաքներ երթալ, որպէս զի աւելի ևս հմտանայ և ընդարձակ տեղեկութիւններ ստանայ երաժշտականութեան ուսման վրայ. բայց պատանեկին այս փափաքանացն՝ մեծապէս արգելք կ'ըլլար իր ծնողաց չքաւորութիւնն:

Այս ատեններս այնպիսի դէպք մը հանդիպեցաւ, որ շատ օգտակար և նըշանաւոր եղաւ վէրտի երաժշտական

ուսմանց՝ յառաջադիմութեան նկատմամբ: Ի Պուստէթ՝ տան մը մէջ շատ անգամ դաշնակաւ կ'երգէին. վէրտի միշտ կու գար, և տանը չորս կողմն կը պտտուէր. և երբ կը լսէր ստեղանց զարնուիլը՝ ապշած կը մնար, և մինչև որ ձայնը չդադրէր՝ անկէջէր բաժնուեր: Տանուաբն Անտոն Պարէցցի, որ հարուստ վաճառական մ'էր, շատ կը զբաւրանար երաժշտութեամբ, շատ մը զարմիններ նուագել տալով. իսկ դաշնամուրը՝ զոր իր դասերն համար գներ էր, այն ատեն իր հայրենակիցներէն մէկն կը հնչեցընէր:

Օր մը երբոր վէրտի դարձեալ տանը չորս կողմն կը շրջէր, Պարէցցի տեսնելով որ այս աղան ժամերով իր տան չորս կողմն կը պտտուի, և զարմացած անշարժ կը կենայ՝ ամենայն կերպով ուշադրութիւն դնելով երաժշտութեան, մտնեցաւ անոր, և անոյց կերպով հարցուց. — Հոս ինչ կ'ընես, տղայ, միշտ այսպէս անշարժ կեցած: — Ես ալ, պատասխանեց տղան, երաժշտութիւն կ'ուսանիմ, անոր համար շատ կ'ախորժիմ՝ այս երաժշտական նուագէս՝ որ այսպէս անոյց կերպով կ'երգեն ձեր տանը մէջ: — Եթէ այսպէս է, պատասխանեց Պարէցցի, տուն եկուր, և հանդիստ կերպով մտիկ ըրէ երգը, և քանի անգամ որ ուզես՝ կրնաս գալ լսել:

Պարէցցի այնչափ բարեսիրտ, պարզ և ողորմած էր, և այնպիսի փափուկ զգացմունք ունէր, որ առաջին անգամ երբ ատեսա զաղան՝ ճանչցաւ անոր եզական և զարմանալի հանճարը. տեսաւ աղուն հոգւոյն մէջ նորանշան և արտաքոյ կարգի յաջողակութիւն և սէր առ երաժշտականութիւն, յարասնութիւն ուսմանց մէջ, սիրելի, պարզ, շնորհալի և քիչ մը տաք բնութիւն. և այն օրէն սկսեալ՝ իր որդւոյն պէս սիրեց զաղան. և վերջինս ալ փոխադարձ լի սրտով կը սիրէր զՊարէցցի իր հօրը պէս:

Այսպիսի քաղցր զգացումներով լի, և բոլորովին ինքզինքը ուսման տուած՝ լիննուց վէրտի տղայութեան տարի-

քը, և իր երկտասարդութեան առաջին տարիները՝ այն երկրին խաղաղ հանդրատեան մէջ անցուց, այն պարզ բնութեան և յաւիտենական մեծամեծ դեղեկութեանց մէջ՝ որ առ ինքն կը ձգէն այնպիսի աղնիւ սիրտ մը, որ կարող է հասկընալ զանոնք: — Իրաւքընէ այս բանս իրեն համար մեծ բաղդ մ'էր: — Այսպիսի բան մը մեծ բաղդ է նաև ամէն երկտասարդի համար, մանաւանդ կարող և ուսումնասէր երկտասարդաց, եթէ կարենային փոխանակ քաղաքներու՝ գիւղի մը մէջ անցընել իրենց առաջին տարիները: Բայց սակայն սրչափ որ վէրտի այս դժուարադիւտ բախտս ունեցաւ, այնուհանդերձ իրեն տարիքն ալ մեծնալով՝ փոխանակ գիւղերու և դաշտերու մէջ անցընելու և թաղելու իր կենաքը, բոլորովին հակառակն եղաւ, զոր և ոչ ինքը մտքէն անցուցեր էր:

Տասնութութը տարեկան էր՝ երբ ուսաւ Պուստէթի մէջ ինչ որ կարելի էր ուսանիլ այնպիսի խեղճ գիւղի մէջ. ինքն ալ ուրիշներուն պէս կ'ուզէր փարմա քաղաքն երթալ, որպէս զի կարենար հօն կատարելագործել իր ուսմունքը. և ուրիշներուն պէս ինքն ալ մրցանակի արժանի ըլլար: Բայց սրովհետև հայրն սղքատ էր՝ չէր կրնար այս բանս ընել, որ ամէն ջանք ըրեր էր՝ իր աղուն կենաց պահպանութեան համար. այս պատճառաւ տուն ուղարկեց զինքը երկիրներուն վրայ աշխատելու, եթէ իր կողմանէ վէրտի ուրիշ հնարք մը գտնելու չըլլար:

Պուստէթի մէջ բարեգործ ընկերութիւն մը կար՝ Տուն Գրաւուց կոչուած, որ ամէն ամիս քսանըհինգ իտալական լիրա կու տար չորս աղքատ պատանեկաց, որպէս զի կարենան ուրիշ քաղաքներ երթալ, և իրենց ուսմունքը և կրթութիւնը կատարելագործել: Այս ընկերութեան գիմնջ վէրտի՝ Միլանու մէջ երաժշտական ուսմունքը կատարելագործելու համար. և ընդունելի եղաւ իր խնդիրքն. բայց որովհետև քսանըհինգ լիրացք չէին բաւեր ապրելու հա-

մար, սրչափ ալ խնայողութիւն 'ի գործ գնելու ըլլար, ուստի խօսք տուաւ Պարեցցի՝ պակասը իր կողմէն լրացընելու : Այս պայմանաւ վէրտի Միլան գրեաց, քովը ուրիշ բան չունէր, բայց եթէ քիչ մը դրամ, իր մէկ քանի երաժշտական գրուածները, զորս շինած էր տասուերկուքէն մինչև տասներեօթը տարեկան եղած միջոցը, յուսոյ և զօրութեան գանձեր՝ իր սրտին և հոգւոյն մէջ : Եւ մէկէն 'ի սկզբան անդ՝ այնպիսի անկարծելի ղէպք մը հանդիպեցաւ, որ և ոչ մտքէն կրնար անցնել :

Երբոր երաժշտութեան մեծ վարժաւանը ներառլացաւ ընդունուելու համար, չեմ գիտեր ինչպիսի քննութիւն մ'ըրին իրեն. երաժշտական գրուածները քննելով՝ նուազել տուին, և վերջը իբրև անյարմար երաժշտութեան չընդուննեցան զինքը 1 :

Վէրտի այն առաջին շարագրած երգերն՝ զորս քննեց երաժշտական դպրոցին վարժապետն, իրաւցընէ ըստ ամենայնի զեռ կատարեալ չէին, և պատանեակն զեռ մատանց շարժման մէջ զաշնամուրին վրայ՝ ճարտարութիւն և փափկութիւն չէր ցուցընելու Աններեղի յանցանք վարժապետի մը, որ ամէն բանէ

1 Մեծ ամեծ մարդկանց կենաց մէջ պակաս չեն այսպիսի գաղտնասաններ : Անցեալ զարուն սիկզբերէն : Ետետի մէջ՝ Ռեքսալա քաղաքին մտ գեղացի մը կար. և այս գեղացին որքի մ'ունէր՝ զոր շատ կը սիրէր : Սը մը զաղած տարու գեղին վարժապետին որ իրեն բարեկամն էր, որպէս զի ինչ որ գիտէ՝ ուսցընէ իր սղուռն : Քանի մը տարի վերջը, որ մը վարժապետն աղուն ձեռքէն բռնելով՝ ձորը տարաւ և թաւ. և Բարեկամ, ինչ որ ձեռքէն կու գար ըրի այս աղուն, բայց ամենեւին օգուտ մը չեղաւ. ուսման ամենեկին կարողութիւն չունէր. և էթէ հաճոյ է քեզի՛ իբրև անկեղծ բարեկամ խորհուրդ կու տամ՝ որ մէկգի գնելով՝ որ և երջե ուսման մասձութիւն, զինքը արուեստի մը ստաւ : 2 Հայրն հաւանեցաւ վարժապետին այս խմատուն խորհրդոյն. և զաղան կոչիակարի մը քով գրաւ : Գեղին միջ ամենէն աւելի բժիշկն կոչել կը ժաշեցընէր. ինչպէս որ քնական է, անոր համար շատ անգամ թաշկին տուար կ'երթար աղան՝ կոչել չափեղաւ համար : Բժիշկն քանի մ'անգամ մտիկ ընելով աղուն խտեղուն՝ շատ ախորժեցաւ, և բուրբոն վարժապետին ըրած գաղտնասանէն տարբեր գաղտնասան մ'ըրաւ, նորանշան և զարմանալի հասնար անեղով աղուն վրայ : Սկսաւ ուսցընել ա.

առաջ աղուն արտաբերին կերպերուն կը նայի : Սակայն այս վարժապետն հասաւ, որակ մարդ չէր, և իրեն այս դատաստանն՝ սաստիկ խոցեց վէրտի սիրտը. և եթէ արիասիրտ չըլլար՝ անշուշտ պիտի վճատէր, և մտիկ ընէր այն իշխանական ձայնին՝ որ զինքը գիտութեան տաճարէն դուրս կը մերժէր, և պիտի կտրժէր՝ որ խարուեր է իրեն յօժարութեան և հակամիտութեան վրայ, պիտի թողուր այս ասպարէզը, և բուրբոն վին տարբեր ճամբայ մը պիտի բռնէր : Բայց վէրտի այնպիսի մէկն էր՝ որ փոխանակ վճատելու՝ դեռ աւելի կը քաջալարուէր, և զիմացն ելած արգելները՝ բողբոն ալ մէկդի կ'ընէր : Իրեն սիրուն և միտքն կը վկայէին՝ որ ինքն երաժշտութեան համար ծներ էր, թէպէտ և իր վարժապետն անոր հակառակ դատէր : Պարեցցի տեսնելով անոր մտաց որոշումը, բաջալերեց զինքը, և իր ծախքովն ուղեց օգնել իր յառաջադիմութեան : Քիչ մը վերջը տեսնելով՝ որ ինչպէս երաժշտական վարժարանին մէջ սովորաբար զանց կ'ընեն երաժշտութեան բուն գիտնական մասը, և զուր տեղ միայն դաղափարական մաւր կ'աւանդեն, և այն ալ ամենեկին ան

նոր, և վերջը Ռեքսալա զրկեց զեռ աւելի զարգանալու, ձեռքէն եկածին լավ՝ օգնելով անոր սակայն այնչափ պզտիկ էր այս օգնութիւնն : Որ սպիտակ էր պատանին գիշերները հօշիկ շինելը որպէս զի կարենայ անոնց ստակով յառաջ տանել իր ուսմունքները : Այս պատանեակն էր Կարոյն Մինէնս, որ բնական գիտութեանց մէջ Արիստոտէլէն վերջը ամենէն աւելի մեծ համար հանրապացաւ, և բնական պատմութեան ամենէն աւելի մեծ նորագիշ, որ իր երկայն կենաց մէջ աշխարհին ամեն կողմերէն զարմանք և փառք ընգուցանաւ, և մահուան միջոցն ալ այնպիսի պատանեակն՝ որ միայն թագաւորան իշխանաց պահուէր էին : Մինչև թագաւորն ինքնին ուղեց վարան գաթախակուն ճառ խօսիլ. և իր անունն միշտ անմահ պիտի մնայ մարդկային ազգին բարբարաց անուանին հետ, և միշտ ամէն տեղ պիտի հնչէ, քանի որ անցելոյն յիշատակը և երախտագիտութեան զգայմունք մնան :

Ս. Փովիտա, Յովհան-Յակոբ-Սուսարց, և ուրիշ շատ անուանի մարդիկ, իրենց երեսասարգական հասակին մէջ միշտ և անշան հանձարներ համարուեցան այնպիսիներէ՝ որոնք մեծ քննադատն համբաւ ունէին :

կատար, շատ մեծ բազդ համարեցաւ վէրտի՝ որ զինքն ալ շին ընդունած այն երաժշտական վարժարանին մէջ:

Ռօլլէ՝ որ Սկալա թատրոնին երգիչներուն պարագլուխն էր, խորհուրդ տուաւ վէրտիի, որ Լավինեա երաժիշտին քով՝ առանձին երաժշտութեան ուսմունքը զարգացնէ: մտիկ ըրաւ վէրտի Ռօլլէի տուած խորհրդոյն: Երեք տարի անդադար այնպիսի կերպով աշխատեցաւ, որ ստոյգ քիչերն աշխարհիս վրայ իր անխոնջութեան հաւասար ըր են: Բոլոր օրը առանց երբեք հանգիստ առնելու, գրեթէ անշարժ բռն ունալ կը կենար ուսման սենեկին մէջ՝ երաժշտութեան վրայ աշխատելու: Իսկ երեկոյեան՝ Ս. Գիրքը և իտալական ընտիր հեցինակները կը կարդար: Խցկան մը մէջ կը բնակէր: Թէ զգեստուց և թէ ուրիշ պիտոյից համար՝ հարկաւոր եղածէն աւելի ծախք չէր ընէր: մինակ կը պտըտէր, կը փախչէր ամբոխէ և հասարակաց տեղերէն, և իրեն համար մեծ ուրախութեան օր կ'ըլլար՝ եթէ քովը գտնուած զրամփն կարենար Բսկալա թատրոնին մէջ մանուլ:

Քրօլլէի վարժապետն՝ երեք տարիէ վերջը Պուսսէթի մէջ մեռաւ: Պարէջցի յորդորեց զվէրտի, որ գառնայ և անոր տեղը վարժապետութիւն ընէ, խոտանալով իր դուստրը իրեն կնութեան տալ, որով կարենայ աւելի իրաւամբ զինքը իր որդին կուռլ, ինչպէս որ շատ ժամանակէ ՚ի վեր իբրև իր ճշմարիտ զուակն՝ այնպէս կը սիրէր: վէրտի թողուց Միլան քաղաքը, և Պուսսէթ դարձաւ, ամուսնացաւ Պարէջցի դստեր հետ, և հօն սկսաւ եկեղեցւոյն երգչհանդար ըլլալ: Բայց երգչհանդուս պիտու պաշտաման հետ՝ պարտաւորեալ էր միանգամայն երաժշտութիւն ուսցընել գեղին աչոյց: Շուտով ճանձրացաւ վէրտի վարժապետութիւն ընելէն, տեսնելով որ ժամանակ կը կորսնցընէր՝ առանց օգուտ մը քաղելու:

Սակայն այսու հանդերձ՝ այն իրեն զորաւոր հոգին՝ որով միշտ յալթող հանգիսացիր էր վէրտի ամէն պատե:

րազմի մէջ, թէ Միլանու և թէ Պուսսէթի մէջ, հօս ալ յարմարուց իր բանը: շատ մը երկասիրութիւններ յօրինեց՝ իր ամէն մէկ վայրկեանը հաշուելով, այն հասարակաց առածին համամաս, թէ « Գործ բարի՝ է գործ ծամաւնաւ կի »: Թէպէտ ամենայն ճշդութեամբ իր վարժապետութեան պարտքը կը կատարէր, որ իրեն շատ հաճոյ բան մը չէր, սակայն անընդհատ առաջ կը տանէր իր երաժշտութեան ուսմունքը և մատենապրաց ընթերցումը: և միանգամայն ուրիշ գրուածք մ'ալ կը հրատարակէր, զոր Պուսսէթ դառնալէն վերջը՝ երեք տարուան մէջ լմնցուցեր էր: և իրեն սովորութեան համաձայն ամենայն խնայողութեամբ ապրելով, կրցաւ անով իր խեղճ թոշակէն հազարաւոր լիրա պահել:

Այս իրեն խնայողութեանց զրամփն երկրորդ անգամ Միլան դնաց, 1839ին սկիզբները, որպէս զի հոգաբարձու մը գտնէ հօն, որ կարենայ հանգիսացընել իր գրուածք:

Միլանու Սկալա կոչուած թատրոնին մէջ՝ ամէն երեք ամիս մէկ մը՝ երկու անգամ նուազահանդէս կը կատարուէր ՚ի նպատակ երաժշտական ձրիաւ վարժ դպրոցին: Այս առթիւ ամէն ջանք ըրաւ վէրտի, որ դարնաններկա յայրենին իր գրուածք թատեր վրայ և խնդիրն այնչափ յաջողեցաւ՝ մինչև մասնաւոր երգիչներ ընտրուեցան, Ստրեբբոնի տիկինն և Մորիանի և Ռոնքոնի: Բայց Մորիանիի հիւանդանալովն ամենայն ինչ պարապի ելաւ:

Մերեկի հոգաբարձուն ճանչցաւ վէրտիի յարգը, որ յայսմ մասին արժանի է ամենայն գովութեան: վասն զի չեղաւ մէկն որ այնպէս աղէկ ճանչցած ըլլայ վէրտիի արժանաւորութիւնը՝ ինչպէս Մերեկի: Ինքն յանձն առաւ նոյն աւարուոյն (1839) աշնան միջոց Սկալա թատրոնին մէջ խաղցընել աւալ վէրտիի Ռքերտոս, կուռլ Ս. Բուկիպակիոսի կոչուած թատրերգութիւնը, և իրագ այնպէս եղաւ:

Այս թատրերգութիւնս՝ այնչափ մեծ

արդիւնք չունեցաւ, սակայն անհաճոյ ալ չեղաւ. Մերելիի՝ որ ուրիշներէն շատ աւելի աղէկ կը ճանչնար այն ամէն արդիւնքը և դժուարութիւնները, որոնք անվարժ մարդու մը դիմաց կ'իլլեն, որ առաջին անգամ թատրոնական հանդիսից աստարիկին մէջ կը մտնէ, զոհ ըլլալով այն քիչ մը յանդուրժեանէն ալ, գաշիք գրաւ վէրտիկի հետ, որ ուրիշ երեք գրուածք ալ յօրինէ, որոնց առջինը պէտք էր ըլլար կատակերգական գրուածք մը, որ հետագայ տարւոյն՝ 1840ին աշնան միջոց պիտի խաղցուէր:

Եւ ահա այս ժամանակա վէրտիի դիմաց աղետալի տեսարան մը բացուեցաւ. նախ ինքն հիւանդացաւ, և մինչգետ հազիւ առողջացեր էր և խոստացած կատակերգութիւնը գրելու վրայ էր, յանկարծակի հիւանդացան իր երկու տղայքը, մէկն գետ երկու տարեկան էր, իսկ միւսն երեք տարեկան, և շատ չանցաւ մեռան. որոնց վրայ այնչափ ցաւեցաւ խեղճ մայրերնին, որ սրտին տրտմութենէն՝ բորբոքումն ուղեղի ունեցաւ, և քիչ ատենէն ինքն ալ մեռաւ: Այս ամէն զժբախտութիւններն՝ 1840 տարւոյն Ապրիլի սկիզբէն մինչև Յունիս 22 ին հանդիպեցան, ճիշդ այն տարին՝ յորում՝ աշնան միջոց ըմպուցած պիտի ըլլար իր կատակերգական գրուածքը:

Վէրտի այսպէս յանկարծակի դժբախտութեան մէջ ընկղմած, և սիրտը բոլորովին դառնարտմութենէ կտորած, զուրկ իր ամենէն աւելի սիրելիներէն, միթէ կրնար այսպիսի պարագաներու մէջ կատակաբանութիւն մը գրել: Եւ սակայն ոտիպեալ էր գրելը. վտանգի աշուն կը մտնեար, և հանդիսատեսը յուսով կը սպասէին: Վէրտի բոլորովին սրտակոտոր և լի ցաւք և տրտմութեամբ՝ գրեց իր կատակերգութիւնը ինչպէս պարտքն էր, և ժամանակին ուղարկեց գրուածքը:

Ժողովուրդն՝ որ ամենեին չէր գիտեր այն ամէն զժբախտութիւնները և արտասուքը, որոնց մէջ գրուած էին այն երգերը, թատրոնը գնաց հանդիսատես

ըլլալու այն Ասորեայ՝ քաղաւորութիւն (1840) կոչուած կատակաբանութեան, զուարճանալու և ծիծաղելու համար. և եթէ զուարճալի կերպով գրուած չըլլար կատակաբանութիւնն, ամէնքն ալ միտքերնին գրեր էին՝ որ պիտի սուլէին բարձրաձայն:

Ժողովուրդն իրաւունք ունէր. թատրոն գնաց, լսեց կատակաբանութիւնը, և ամենեին չզուարճանալով՝ սուլեց և տուն դարձաւ:

Երկրորդ օրը վէրտի՝ Մերելիի զընաց, և իրենց մէջ գրած գաշնագրութիւնը ուղեց լուծել: Մերելի յանձն առաւ. բայց քանի անգամ որ, ըսաւ վէրտիի, նոյն գաշամբ գրուածք մը գրես գարձեալ՝ ես միշտ պատրաստ եմ: Վէրտի այս իր գրուածքէն 4000 ցը: Եւ անձիկ չահեցաւ: Բանի մը կ'եննաղիր հեղինակներ կ'ըսեն՝ թէ վէրտի իմանալով որ պէտք է դարձեալ ուսման ետեւ ըլլալ՝ ուրիշ անգամ նոյն փորձը ընելէն առաջ՝ աշխարհէս հեռացաւ, որպէս զի բոլորովին իր ուղածին պէս անդրազ ուսմանց պարագի. և այս իրեն ուսմանց պատուին և յառաջադիմութիւնն՝ հետագայ երկասիրութեան մէջ տեսնուեցաւ: Մակոյն սխալ է այս: Որովհետև վէրտի թէպէտ ամենէն ալ հեռացաւ և քաշուեցաւ, սակայն ի Միլան մնաց, և սենեկի մը մէջ առանձնացաւ, ուսկից քիչ անգամ գուրս կ'ելնէր իրիկուան դէմ. բայց իր առանձնութեան մէջ՝ ամենեին ուսման ետեւ չեղաւ, ամենեին չերգեց գաշնակով, այլ մինչև այն ատեն ըրածին բոլորովին հակառակն ըրաւ: Առաւօտունէն մինչև իրիկուն՝ անպիտան գրքեր կը կարդար, ըստ անձի մասին՝ վիպասանութիւններ, որոնք այն ատեն առատութեամբ կը տպուէին Միլանու մէջ:

Սկսեալ 1840 տարւոյն Հոկտեմբերէն մինչև 1841ին Յունուար ամիսը ուրիշ բան չըրաւ: Նոյն տարւոյն Յունուար ամսուն իրիկուն մը՝ մինչգետ անգատարափ ձիւն կու գար, Տէ Գրիւս ատփորիս գահճէն դուրս ելնելով՝ Մերելիի հանդիպեցաւ, որ ձնուքէն բռու

նելով և զինքը դէպ 'ի Սկալա տանե-  
լով սկսաւ պատմել իրեն թէ ինչ մեծ  
նեղութեան մէջ է. այսինքն է թէ նի-  
կոյայի վարժապետը, որ խոստացեր էր  
իրեն համար թատրերգութիւն մը գրել՝  
չընդունեցաւ Սոլերային գրած պզտիկ  
գրքոյը՝ որ նաքուզգոյ կը կոչուի:

— Բայց ես, ըսաւ վէրտի, կրնամ  
չուտով ազատել զքեզ այդ նեղութե-  
նէդ: Չեն յիշեր որ քովս պզտիկ զիւր  
մը թողուցիր, որ Աքսորեայն կը կո-  
չուի, զոր Ռոսսի գրեր է. նաքուզգո-  
յին տեղ այս զիւրը տուր նիկոյային:

Մերեկն շնորհակալ եղաւ վէրտիի  
այս ըրած պարզեւին համար. զինքը  
մինչև թատրոն տարաւ, որպէս զի տես-  
նէ թէ արդեօք Աքսորեայն կոչուած  
գրուածոյն ձեռագիրին հօն կը գտնուի  
ստուգիւ: Գրքոյն հօն գտան, և Մե-  
րեկն վէրտիի զգեստին գրպանին մէջ  
դրաւ նաքուզգոյին ձեռագիրը, ըսելով.

— Աչք մը տուր այս գրուածոյս: —

վէրտի ուշ ատեն տուն հասաւ, ճը-  
րագը վառեց, և առանց ուշադրութիւն  
դնելու բացաւ խառնեց թուղթերը, և  
յանկարժ երրորդ արարուածոյն պա-  
րուն վրայ դնաց աչքը, յորում երբա-  
յեցուց գերութիւնը կը նկարագրէր, և  
այս խօսքերով կը սկսի.

« Va, pensiero, sull' ali dorate. »

« Օն դիմեա, խորհորդ, 'ի թևս սկեզդիսկս: »

Այս բառերս կարգալու միջոց, յան-  
կարժ միտքն ինկաւ Ս. Գրոց այս խօս-  
քն. « Աչ գեղաւ Բաբելոնացոց » . նե-  
տեց ձեռագիրը, անկողին մտաւ, բայց  
ամենևին չընացաւ դիշերը, այն պա-  
րուն վրայ մտածելով:

Առաւօտուն ամբողջ թատրերգու-  
թիւնը կարգալէն վերջը, և մտքովը այն  
գրքէն և այն տողերէն վեր ելնելով,  
ինքն որ միշտ եռանդեամբ կը կարգար  
Ս. Գիրքը՝ տեսաւ թէ ինչ մեծ և վսեմ  
իմաստներ կը պարունակուին այն գա-  
ղափարին մէջ. սակայն հանգերձ այսու  
նոյն օրը Մերեկնի տարաւ ձեռագիրը:

Չէր գիտեր թէ ինչպէս ընէ, որ նորէն  
սկսի երաժշտական երկասիրութեանց

ետեւ ըլլալ, և որչափ որ կարելի է՝ ա-  
մենայն ջանք կ'ընէր կ'աշխատէր:

Ինչպէս, աղէկ է, հարցուց Մերեկնի  
— Շատ սքանչելի և երաժշտութեան  
մի միակ յարմար նիւթ է, պատասխա-  
նեց վէրտի:

— Ուրեմն առ, ըսաւ Մերեկնի, և  
վրաս մտածէ:

վէրտի կ'ամբնար և չէր ուզեր առ-  
նուլ, բայց բարեմիտ հոգաբարձուն մէ-  
կէն ոտք ելաւ, և բռնութեամբ վէր-  
տիի գրպանին մէջ դրաւ ձեռագիրը,  
և անոր ուսոցը վրայ դնելով ձեռքերը,  
և ազնիւ ու մարդավար բռնութեամբ  
մը գուրս մղելով զինքը՝ դուռը գոցեց:

Պատանի վարժապետն իր թատրեր-  
գական գրուածն առած՝ տուն դնաց,  
և անկիւն մը նետեց առանց մէկ մ'ալ  
վրաս նայիլու, և դարձեալ ուրիշ հինգ  
ամիս ալ վիպասանութիւններ կարգա-  
լու ետեւէ եղաւ: Մայիս ամսոյն վերջե-  
րը, որ մը նորէն ձեռքն անցաւ այն լը-  
քեալ թատրերգութիւնն, անոր վերջին  
տեսիլներէն մէկը կարգաց, որ էր Աբի-  
կայելի մահն. կարծես թէ առանց ու-  
զելու՝ բռնադատեալ մտեցաւ դաշնա-  
կին, զոր երկայն ժամանակէ 'ի վեր  
համր և անշարժ թուրք էր, և սկսաւ  
նուագել այն տեսիլը:

Ինչպէս որ մէկն երկար ժամանակ  
մութ բանդի մէջ կենալէն վերջը, դաշ-  
տերուն մաքուր օդը ծծելու երթայ՝ ինչ  
կը զգայ, նոյնպէս ալ վէրտիի սառած  
սիրտը վառուեցաւ, բորբոքեցաւ, և նո-  
րէն իր ցանկալի վիճակին մէջ գտնուե-  
ցաւ: Ասկէց երեք ամիս վերջը (1842)  
շարագրեց և բոլորովին լմնցուց նաքուզ-  
գոյ գրուածը՝ ինչպէս որ հիմոյ ձեռ-  
քերնիս ունինք:

Մերեկնի ուրախութեամբ ընդունե-  
ցաւ այն նոր թատրերգութիւնը, բայց  
չուզեց նոյն մերձակայ ձեռքը ներկայա-  
ցընել զայն. վասն զի արդէն իր ձեռքը  
ուրիշ երեք գրուածք ունէր: վէրտի  
այսու հանդերձ կը պնդէր ամենայն  
սաստկութեամբ, թէ պէտք է որ պատ-  
րաստ ըլլայ նաքուզգոյ գրուածը այն  
եղանակին համար, և այս պատճառաւ

մեծ հակառակութիւն գտաւ. բայց ու  
մենեին չվհատեցաւ այս իր խնդիրքէն,  
և վերջապէս հասաւ իր նպատակին:

Նաբաւզգոյ թատրերգութիւնն՝ 1842  
տարւոյն՝ մարտի 8ին, Սկալոյի թա-  
տրոնին մէջ հանդիսացուցին: Այլ որ

1848 տարուրնէն առաջ չէ տեսած զի-  
տալիա, չի կրնար իմանալ թէ ինչ էին  
այն ատենու ան թատրոնները: Մի միակ  
ասպարէզ և միջոց մի էր, որով կր-  
նային ամէնքն ալ ծանօթացընել իրենք  
զիրենք հասարակաց: Բաւական էր որ



### ՅՈՎԱԷՓ ՎԵՐՏԻ

Թատրերգութիւն մը բարի յաջողու-  
թիւն ունենար, բոլոր քաղաքը ոտք  
կ'ենէր, կարծես թէ ամէնքն ալ կը  
զգածուէին այն նոր դէպքէն, և այս բա-  
րի համբաւս բոլոր խտալիոյ մէջ կը սա-  
րածուէր:

Նաբաւզգոյին բարի յաջողութեան  
վրայ այնչափ զարմացաւ և այնչափ  
վառաւեցաւ ժողովրդեան սիրտը, որ  
մինչև այն ատեն այնպիսի բան չէր ե-  
ղած: Բոլոր զիշերն արթնութեան մէջ  
էր Միլան քաղաքն. իսկ երկրորդ օրը

խօսակցութեանց նիւթ էր այննոր հրաշակաւոր գրուածքն, վէրտի անուռն ամենուռն բերանը կը պարտէր. իրենց ամենէն աւելի սիրելիներուն և ամենէն աւելի գեղեցիկ բաներուն վրայ՝ վէրտի անուռնը կը գնէրն: Իտալոյ ամէն կողմերէն փուռացին թատրոնական երաժշտութեանց գործակատարներն, և խնդրեցին նոր վարժապետէն՝ որ իրենց համար ալ բան մը գրէ, առատ պարզեանք և ընծանք խոստանալով:

Պակայն Մերելի կանխաց քան զամէնն: — Նաքաւզգոյ թատրոնը ունէր ձևացընելուն երկրորդ օրը՝ վէրտի գնաց, և գրուածք մը տուաւ. ասիկայ դաշնագիր մ'էր, որով կը խնդրէր վէրտիէ՝ որ ուրիշ գրուածք մ'ալ յօրինէ, որուն զինը վարժապետին կամաց թուցուց:

Ամենէն աւելի այն օրերուն մէջ կ'ուղէր վէրտի առանձնանալ: Արուեստաւորի մը համար՝ անպատմելի ուրախութիւն մ'է առաջին յաղթութիւնն. բայց վերջը, երբ աւելի ընտանեաց ժողովրդեան հետ, և տեսնէ թէ ինչպէս նուազ են մտրդկային զօրութիւնք արուեստին անհուն մեծութեան հետ համեմատելով, ուրիշ ասոնց նման պատճառներու համար, արուեստաւորն աւելի տխուր և երբեմն ալ սրտմտաւ և կամ հենգնական ծիծաղով մը կ'ընդունի ժողովրդեան տուած գովութիւնները. Բայց առաջին անգամ ընդունած գովութիւնը՝ շատ մը տաղնապետերէ և տարակուսանքէ կ'ազատէ զինքը. այն առաջին գովութեամբ՝ կերպով մը կը ճանչնայ մարդ ինքզինքը, և ապահով կ'ըլլայ որ սխալ ճամբայ չէ բռնած, և կ'ուրախանայ՝ որ աղէկ ըրեր է՝ յարատեւելով իր ճամբուն մէջ: Այն գովութիւնն կը հանէ յանկարծ զպատանին այն խաւար մթութենէն, աշխարհիս դիմաց կը գնէ, և առջին անհուն ասպարէզ մը կը բանայ:

Շատ կը փափաքէր վէրտի առանձնանալ, որպէս զի այն խաղաղ առանձնութեան մէջ կարենայ իր առջի յաղթութեան ուրախութեանց համն առ-

նուլ, և կարենայ միանգամայն հանգիստ կերպով մտածել իր սիրելի մտեայնեւուն, իր բարերարին, իր աներջը վերայ, իր երկրորդ հօրը, իր Պարեպտիին վրայ՝ որուն կ'ընծայէր իր ամէն ուրախութիւնները, ցաւերը և մտածութիւնները:

Բայց բոլորովն ասոր հակառակն հանդիպեցաւ: — Յանկարծ մէկ մ'ալ բարեկամաց խումբ մ'եկան պաշտօնցին զինքը, և սկսան պատմել անոր՝ թէ ինչպէս միշտ սիրեր են զինքը, սրչափ հոգ խնամք տարեր են վրան, և թէ ինչպէս միշտ անոր աղէկութեան և յաջողութեան ցանկացեր են: Ամէնքն ալ կ'ըսէին՝ որ ճանչցեր են զինքը, ամէնքն ալ պաշտպան եղեր են, ամէնքն ալ աշխատեր իրեն համար, ամէնքն ալ գուշակեր անոր հանճարը, ամէնքն ալ առաջուրէն փափաքեր են անոր յաջողութեան. ամէնքն ալ կ'ուզէին անոր հետ պարտիլ, ամէնքն ալ ուրախութեամբ անոր ձեռքը կը սղմէին. վերջապէս ամէնքն ալ ըստ կարելոյն՝ իրենց բարեկամութեան նշանները կը ցուցնէին: Իսկ ինքը շնորհակալ կ'ըլլար, և ամենայն ազնուութեամբ անոնց իւրաքանչիւրին կը պատասխանէր. և իր խոյր աչքերով կը գնէր իր նոր բարեկամները, և իր դիմաց գծագրութեան վրայ անսակ մը ժպիտ կը նշմարուէր, որ անկէց վերջը երբեմն երբեմն սկսաւ տեսնուիլ իր շրթանցը վրայ:

Այն ատենէն սկսեալ բոլորովին փոխուեցաւ վէրտի արուեստական կեանքն: Անկէց վերջը ուրիշ գրուած մ'ալ հրատարակեց, Լոմբարդացիք յուսուչիւ իսպաղիկու (1843) անուամբ, որով այնչափ հռչակուեցաւ վէրտի համբաւն, և այնչափ փառուեցաւ ժողովուրդն, որ զինքը Թոստինի, Տոնի, Ծնթիթի և Պելլինի երաժշտաց զուգակչիս համարեցան:

Բայց որովհետև մինչև այն ատեն վէրտի գրուածներն սրբազան կնիք մ'ունէին, քանի մը չար մարդիկ զբարեպետին՝ թէ չի կրնար զօրաւոր կերպեր գրի վրայ առնուլ և երգել: Վէրտ-

սի ասոր հակառակը ցուցնելու համար, Էռնանի կուլուած գրուածքը հանեց (1844), զոր վեհնակոյ Ֆէնիէ թատրոնին մէջ հանդիսացուցին Այս թատրերգութեան յաջող ելոյցը վրայ այսչափ միայն բաւական էր սել, թէ այնչափ գեղեցիկ էր՝ որ հակառակորդներն իսկ զարմացան վէրտի հանճարոյն վրայ. և երթալով գեռ աւելի անուանի և հոչակաւոր եղաւ, երբ Էռնանի գրուածքին անմիջապէս յաջորդեցին Ֆոսկարի (1844), Յովնանուս Մարքոյ (1845), Ալգիրա (1845) և ապա Մակրեք (1847), որոնցմէ վերջն ալ ՚ի լոյս ընծայեցան Աւագակք (1847), Ստիվիտիոյ (1850), և Թրուվադոր (1853):

Ինչպէս վեհնտիկ եղաւ՝ որ առաջին անգամ լսեց Էռնանի, Աոտոխրաս (1846) և Ռիկոյեդոյ (1851) երաժշտութիւնները, նոյնպէս կրցաւ նաև լրտել Թրուվադոր (1853) և Սիմոն Պոզգանեկրա (1857) բուռած քաղցրանուագ երաժշտութիւնները, որ վէրտի գրուածներէն վերջինն եղաւ լրտակաց քաղաքին մէջ:

Չանց չընենք յիշատակել նաև Հէն (1848), Էռնանույ պատերազմն (1849) Լիզա Միչլէր (1849), Սիկիլեան երկոյք (1855), Գիմակաւոր պար (1859), Չորոտրիւն Ճակատագրի (1862), Տոն Բարրու (1867), Ալիտա, և Հանգրստեան Պատարագն, որ հրաջալի հանճարոյն ըստ ամենայնի արժանաւոր, բայց յուսամք թէ ոչ և վերջինն պիտի ըլլայ. վասն զի խօսք կայ թէ ետեւէ է վէրտի գեղեցկագոյն հրատարակութեամբ պատուելու զարձեւալ անգամ մ'ալ աւելի՛ մարդկային զգացմանց փափուկ վեհնութիւնը:

Հանգրստեան պատարագն, զոր յորինել էր Ալէքսանդր Մանճոնեայ թաղման հանդիսին համար, առաջին անգամ՝ Միլանու Ս. Մարկոս Եկեղեցւոյն մէջ կատարուեցաւ, 1874 տարւոյն Մայիս 22ին, որ մեծանուն մատենագրին մահուան տարեգարձն էր, Անկարելի է բացատրել խօսքով այս ա-

նուանի գրուածոյս երաժշտական գորութիւնը. գրիչն իսկ յանձն շառնուր այսպիսի ծանր պարտաւորութիւն մը, վասն զի որչափ ալ շանայ՝ չի կրնար ըստ բաւականի գրել. այս միայն կ'ըսենք, թէ մըր տեղ որ կատարեցին այս Հանգրստեան պատարագը, այնպիսի յաջող ելք մ'ունեցաւ՝ որ երաժշտութեան պատմութեան մէջ զրեթէ նըմանն չէ լուռած:

Վէրտի ալ ուրիշ հոչակաւոր մարդիկներուն պէս՝ չկրցաւ ազատ մնալ նախանձորդաց յաշաղկոտութենէն, կ'ըսէին թէ Վէրտի թատերական երաժիշտ չէ. և ահա Էռնանի թատերգութիւնը յօրինեց. ամբաստանեցին զինքը թէ շատ կը սիրէ մեծ թմբուկը, և ահաւասիկ յօրինեց Թրուվադոր և Լոնդոյս Միլլէր երաժշտութիւնները, զորս կ'երգէր՝ առնալ երաժշտական գործիներու. վերջապէս կոչեցին զինքը մտացածին երաժիշտ և ոչ ստոյգ արուեստաւոր, և ահաւասիկ ՚ի լոյս ընծայեց Ռիկոյեդոյ, որուն յաջորդեց Մակրեք գրուածն:

Վէրտի կրցաւ հասնիլ իր ուղած նըպատակին, այսինքն է՝ տարածելու ամէն տեղ իտալական երաժշտականութեան ճաշակը, և այս բանիս համար ինքն իսկ վէրտի՝ որ թէպէտ և կը խորչէր հասարակաց առջև երևնալէն, անձամբ պտրտեցաւ Գաղղիոյ, Գերմանիոյ, Անգղիոյ և Ռուսիոյ մայրաքաղաքները, և ամէն տեղ կատարել տուաւ իրեն Հանգրստեան պատարագը:

Ամենայն հոգւով և եռանդեամբ սիրեց իրեն հայրենիքը. որուն համար իրեն հայրենակիցներն ալ զինքը իբրև իրենց կողմանէ պատգամաւոր ուղարկեցին այն ժողովոյն՝ որ հասարակաց պիտոյքը կը հոգայ:

Չարմանալի երագութիւն մ'ունի այս մեծ երգահանս իրեն երաժշտական գաղափարները թղթի վրայ առնելու, և առ այս բաւական է ըսել, որ Թրուվադոր երգին Ռոյալտեաց բառով սկսած կտորը՝ պանդոկի մը սեղանին վրայ գրեց, հաղիւ թէ զեռ նոր կառքէն իլած էր:

Որչափ որ երազ էր գրի վրոյ առնելու, սակայն միշտ կ'աշխատէր անոնց վրայ, և ամբողջ ամիսներ կ'որոճար մտացը մէջ իր երկատիրութիւնները. և երբ կը տեսնէր որ լմնեցեր է զորժը, մէկէն գրի վրայ կ'առնուր և կը հրատարակէր: Շատ կ'աշխատէր նաև իր երգոց բաժանմունքներն ընելու համար: Խիստ է իրեն պահանջմանց մէջ. կ'ուզէ որ երգիչներն և կամ արուեստաւորներն այնպէս երգեն և արտասանեն՝ ինչպէս որ ինքն գրելու միջոց՝ ուզեր է որ երգը ցուի. և եթէ հարկ ըլլայ՝ կ'ուզէ որ տասն անգամ ալ կրկնեն մի և նոյն երգը, մինչև որ կարենան բուն յատուկ եղանակովն երգել:

Որչափ որ երաժշտութեան արուեստին մէջ գերազանց է Վէրտի, այնչափ ալ անյարմար է ուսուցիչ ըլլալու. որովհետև միշտ իր սրտին մէջ մնաց այն հակառակութիւնն՝ զոր ունէր ընդդէմ վարժապետութեան, որով այնչափ տաղտկալի եղան իրեն Պուսսէթի մէջ անցուցած երիտասարդական տարիները: Հանդերձ այսու անգամ մ'ալ վարժապետ եղաւ Վէրտի, և շատ սիրով կատարեց իր պաշտօնը իր աշակերտըն զիմացի տունը կը բնակէր. ամէն առաւօտ կը կանչէր զանիկայ պատուհանէն, և պատանին ալ վաղելով կ'երթար: կը ցուցնէր վարժապետին առջի օրուան աշխատութիւնը, և վարժապետն ալ առանց բան մ'ըսելու կը քննէր: Եթէ բոլորովին սխալած ըլլար՝ աշակերտին կու տար որնորէն շինէ, իսկ եթէ քիչ սխալ ըլլային՝ կը սրբագրէր զանոնք, իրաքանչիւրին պատճառներն ըսելով. վերջը երկրորդ օրուան համար ուրիշ աշխատութեան նիւթ մը կու տար, և այսպէս դասը կը լմնենար:

Արդեօք ինչ է այսպիսի բացառութեան մը պատճառն, որ իրաւցընէ Վէրտիի կենաց մէջ մէկ հասիկ եղաւ: Այն աշակերտը՝ Մուկիոս վարժապետն եղաւ, որ հիմայ Ամերիկոյ մէջ շատ յաջողութիւններ ունեցաւ: Մուկիոս Պուսսէթի կողակալարին որդին էր, որ Գրաւատնէն քսանըհինգ իրա թո-

շակ ունէր, և այս բանս իրեն Պարէյցի յանձներ էր:

Կրկին անգամ ամուսնացաւ Վէրտի՝ Յովսէփուհի Սարերբոնի ախինոյ հետ, որ շատ համբաւաւոր էր՝ թէ իրեն երաժշտական հմտութեանց և թէ իր արհիւ կրթութեան և փափուկ զգացմանց համար:

Ի 1867 Յուլիս 20ին, ուրբաթ օր կեսօրուընէ վերջը՝ Պարէյցի հոգեվարք էր, չէր կրնար խօսիլ, չէր ճանաչեր, և ամեննին բան մ'ալ չէր զգար. հագիւ թէ իր այն դանդաղ նչառութեամբ՝ կենաց նշան կու տար: Վէրտի քով սենեակը գնաց, և ձեռքերը զլսուն զրած՝ վշտացեալ սրտով մտածեց այն օրհասական հիւանդին բոլոր ըրած բարբը. վերջը աչքերը վերցընելով տեսաւ որ բաց է դաշնակը, այն բարեյիշատակ դաշնակը՝ որով նուագեր էր իր առջի երգերը: Ներքին անբացարեի ազդեցութենէ մը մղեալ՝ մէկէն ոտք ելաւ, ձեռքերը դաշնակին ստեղանց վրայ դրաւ, և այն լռիկ սենեակները, ուր մահը թեապար կը խաղար, յանկարծակի հնչեցին երապեցուց երգովը՝ որոնք գերութեան մէջ կու լային իրենց կորսնցուցած հայրենիքը: Օրհասականին սիրտն ելաւ, աչքերն բացաւ, քաղցր ժպիտ մ'երևցաւ զիմաց վրայ, և ջանաց ձեռքերը վերցընել, կարծես թէ օրհնել կ'ուզէր զանիկայ, այս խօսքերս ըսելով. « Ո՛հ, իմ Վէրտիս, իմ Վէրտիս »: Ասոնք եղան իր վերջին խօսքերն: Վէրտի՝ յուսահատ արտասուօք և ողբալով մէկէն անկողնոյն ոտքն ինկաւ. և միւս օրը իրիկուան ժամը տասին՝ աւանդեց հոգին իր բարերարն:

Իսկ իրեն ընտանեկան կենաց դալով՝ Վէրտի վաղայարոյց էր. ընդարձակ կալուածներ կ'երթար կը պարտէր. շատ կը զուարճանար ընակի մը վրայ թիավարելով, և ծառազարդ ճամբաներուն վրայ ժուռ կու գար: Իրեն ուսման սենեակը գետնի վրայ էր՝ որ պարտիզին վրայ կը նայէր. և ամբողջ օրը ներսը սենեակին մէջ ներդաշնակութեանց

վրայ մտածելով կ'տնցընէր, և մատունքը ճապուկ ճապուկ կը խաղցընէր գաշնակին ստեղանց վրայ, որուն վրայ նըկարուած է իր սիրելի աներոյն՝ Անտոն Պարեցցիի լուսանկարն :

Տարւոյն մէկ մասը Պուսէթի մէջ կանցընէր, և երբեմն իր գրաւոր երկուսիրուած թիւնները և ընթերցումը ձգելով, երկրագործական զբաղմանց ետէ կ'ըլլար, որովք շատ կը զուարճանար, իսկ մնացած ժամանակը շննովա կ'անցընէր : Շատ կը սիրէր ծովային տեսարանը, ինչպէս նաև ուրիշ բոլոր բնութեան գեղեցիկութիւնները : Բայց երբ երգ մը շարագրել կ'ուզէր՝ առանձին սենեկի մը մէջ կը քաշուէր : Բոլոր օրն ալ հաւասար եռանդեամբ և հաւասար երազութեամբ կ'աշխատէր : Բայց անձրիստ և տխուր օրերը այնպէս կը ձանձրանար, որ եթէ երկայն ստուն կամ Անգղիա և կամ Գաղղիա կեցած ըլլար, պիտի չկարենար ամենևին ընտիր բան մը գրել : Այնպիսի օրերը բոլոր ընթերցմամբ կ'անցընէր : Շատ սնդամ կը կարգար Ս. Գրոց խօսքերը, և Տանդէէն վերջը՝ Արիստոյ կը կարգար, որուն նկարագրութեանց վրայ անյադ կերպով կը զմայլէր, մանաւանդ պատերազմաց և մորիկներու նկարագրութեանց վրայ : Նոյնպէս կը սիրէր նաև Թաստայի գրուածքը, և ստէպ ստէպ կը կարգար : Բոլոր իտալացի ընտիր հնգիւնակներն ծանօթ էին իրեն, նոյնպէս օտար մատենագիրներէն ալ ընտրելագոյններն : Հմուտ էր նաև նկարչութեան արուեստին, կը սիրէր զկուրիզոս Աւէնի, և Պոլնիսի վարժարանը, բայց մտնաւորապէս ֆորէճճիոյ, յորում կարծես թէ քիչ մը Ռաֆայելի շնորհքը և քիչ մ'ալ Միքէլանճելլի զօրութիւնը կը գտնէր :

Իտալացի մասնագրաց հին երաժշտական գրուածոց մէջ՝ շատ կը գտնէր Վէրաի՝ Պալեստրինա երաժշտին՝ Մար-

կելլոս ֆոհանայպետին համար յօրինած Հանգստեան Պատարագը : շատ կը զարմանարնաև Բերկոլէզէ երաժշտին վրայ, Բլլար աշխարհս ալ ճանչցաւ և դոյնց զՎէրաի իրեն հանճարոյն համար : Բայց շատ աւելի սիրելի և ախորժեղի է Վէրաի անոր որ անձամբ կը ճանչնայ զինքը, իրեն վայելուչ և ազնուական շարժմանց, իր մարգավորութեան, իրեն ուղիղ դատաստանին, իր քաղցր և հանցյական խօսակցութեանը և իրեն ազնուական կերպերուն և ձևերուն համար : Իրեն այրական կերպարանքն՝ սրաի գոհութիւնը և պարզութիւնը կը ցուցընէ, որ զիտյաւ ուզել և գործունեայ կերպով ուզել : Սակայն երբ տաանձին կ'ըլլար, և իր հոգին կը բաժնուէր զգոյարաններէն, յանկարծ տխրութիւն մը կը պատէր երեսը : աչքերը անշարժ, պլուցեալ և ատուպետ կերպով կը նայէին, և կարծես թէ կ'ուզէր իր աչքերովը երկընթէն վեր անցնել, և լսել երկրաւոր ներդաշնակութիւններէն աւելի գերազանց յօրինուածութիւն մը :

Պուսէթի մէջ խտարսն մը շինեցին, Թատրոն Վէրաի անուամբ, յորում կանգնեցին մեծահոգի վարժապետին կիսաթանը : Այս թատեր բայման հանդիսին, որ 1868ին օգոստոսի մէջ եկաւ, քաղցր ներդաշնակութիւն մ'երգեցին, զոր յօրինէր էր Վէրաի 1828ին, երբ դեռ տասուիրեք տարեկան էր : Վէրաի գրեթէ ամէն տէրութիւններէն ալ շատ պատիւներ, փառքեր, գովութիւններ և ասպետական կարգեր ընդունեցաւ : Եղաւ Մեծ պաշտօնատար Ս. Մարիտիտի և Ս. Ղազարու, անկաւար թագաւորութեան, Աւագ իշխան, Մեծ պաշտօնեայ կուստալուբայի (Մէքսիկոյի), Ասպետ Ս. Ստեփանոսի և Պատուաւոր Գնդին, և ուրիշ շատ պատիւներ՝ զորս երկայն կ'ըլլայ մէկիկ մէկիկ համբել :